



F U L G U R A T I O N

օՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

S t u n t u w l u s t h z F l u w l u s

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԲ. ՏԱՐԻ, ԹԻՒ 9.

1854

ՄԱՅԻՍԻ 1.

ԲԱՐՁՐԱԿԱՆ

Փորձով խմացեր ևս և զիտեմ : (Երև 97)

Ինչուան հիմա տգիտութեան վրա
խօսածներնէս կը հասկըցուի որ , ինչ-
պէս առաջ ըստինք , տգիտութենէ առաջ
եկած մէկ սիսալ կարծիքն ալ է՝ ամե-
նուն վրայ գէշ համարմունք ունենալ .
և այս կարծիքն առաջ կու գայ տգի-
տութեան վրայ գէշ համարմունք ունե-
նալէն , և ինքը զինքը վարպետութեամբ
մը տգէտներուն կարգէն դուրս հանե-
լէն : Բայց թէ որպիսի ձարտար հնար-
քով մարդուս բնութիւնը կ'ընէ այս
բանս , հիմա մտիկ ըրէ , ով սիրելի ըն-
թերցող . և թէ որ դու զքեզ ալ ասոնց
կարգը գտնես , մի զարմանար . վասն զի

այս բնութեան գործ է , մարդ եղաղը
քիչ շատ ասոր մէջը մաս պէտք է որ ունե-
նայ : Աւստի այս գիտնաս որ մարդկային
բնական ինքնահաւանութիւնը , ինչ-
պէս ուրիշ ամէն բանի մէջ , այսպէս ալ
տղիտութեան մէջ գիտէ վարպետու-
թեամբ իր պատիւը չկորսնցրնել . անոր
համար ինքն իր տղիտութեան շափը
կը սահմանէ այս խօսքովս . Դմենքնիս
ալ տգէտ ենք : Դու որ կը լսես այս խօս-
քը , կարծես թէ դիմացինդ ինքը զինքը
տգէտ անուանեց . իսկ նա այսպէս լսե-
լով՝ տղիտութիւնը ամենուն վրայ բաժ-
նեց , քաղաքավարութեամբ մը զինքն

ալ մէջը խառնելով։ Ի՞նոր համար ոչ երբէք յանձն կ'առնու ըսել առանձին թէ յօտքէտ եմ։ վասն զի ամէն մարդ իր անձին վրայ կը տեսնէ կարգէ դուրս հանձար մը, այսպէս որ՝ թէ և բան մ'ալ սովորած ըրլայ, իր տգիտութեան մէջ կը տեսնէ ամփոփուած գիտութեան ամէն հարկաւոր մասունքը։ Որովհետեւ իր գիտցածներէն դուրս եղածները ըստեսներ, իր խելքովը կը չափէ ամէն բան, ու կը տեսնէ որ մէջը տգիտական բան չկայ. անոր համար երբ խիստ խռնարհութեամբ ալ իր վրայ խօսիլ ուղենայ, համարձակ վճռաբար կ'ըսէ ուրիշներուն բարի օրինակ տալու համար. Ուզորութիւնս է որ իմ խելքս չհասած բանին մէջ չեմ խառնուիր. և իմ գիտցած բանիս վրայ ալ երբ պատճառաւ մէկը խօսի, մտիկ կ'ընեմ. և իրաւունք եղած բանին մէջ չեմ պնդեր կենար. կարծիքս ալ փոխելու չեմ քաշուիր։ Ի՞սկ ինչ ազնիւ մարդ. տես թէ իր տգիտութեան մէջ ինչ խելքցի կարգաւորութիւն ունի։ Ի՞այց ով է այս մարդը. հազարներուն մէջէն իբր հրաշալիք մը մատով ցուցընելու արժանի։ Ի՞անը նայէ որ՝ մատով ցուցընելու հարկ չկայ. վասն զի այն հազարներն որ ըսիր, քանի հոգի որ են, ամենուն ալ գնա սրտերնին բաց, զամենքն ալ այսպէս կը գտնես։ Ուստի գիտցիր որ՝ չէ թէ միայն դու, այլ և այս խօսքս լողներն ամենքն ալ սրտերնուն մէջէն կ'ըսեն՝ թէ յօտքէտ մարդը. և չէ թէ միայն տգիտներ, այլ ևս առաւել շատ գիտուն անուանածներ զայս խօսքս իրենց վրայ միայն կը յարմարցընեն։ Ի՞արերբոր տգիտ մը իր վրայ այսպիսի կատարելութիւն կը գտնէ, տես թէ որ չափ կը հեռանայ ուրիշ տգիտ ընկերներէն. որովհետեւ յայտնի կը տեսնէ՝ որ ինքը դժբաղդութեամբ տգիտներու կարգը գտնուեր է. և ինքն այսպիսի կարծեաց մէջ ըլլալով՝ բնական կու գայ որ ամենուն վրայ գէշ համարմունք ունենայ։ Ա ամս զի մարդս երբ ինքն իր անձին վրայ կը նայի, կը տեսնէ ինքը զինքը զարդարուած խոհեմութեամբ.

իսկ թէ որ ինքն ուրիշներէն տգետի կարգ կը դրուի, ինքը կարծէ թէ այն իր տգիտ սեպութիլը այլ և այլ բանի վրայ հմտութիւն չունենալուն համարէ. և կը ցաւի որ ուրիշները բուն տգիտ են, անխոհեմութեամբ կը խօսին և կը գործէն, և ինքն ալ անոնց հետ հասար տգիտ կ'անուանի. ուստի ինքը կը զատէ զինքն անոնցմէ, ու կ'արհամարհէ զանոնք. որովհետեւ անոնց գատաման պակսութիւնը։ Ա ամս զի ինքը միտքը դրած է՝ որ իր խելքը չհասած բանին մէջ չխառնուիր, և կը տեսնէ որ անոնք ամենքն ալ տգիտ ըլլալով՝ իրենց խելքը չհասած բաներուն մէջ կը խառնուին։ Դարձեալ ինքը միտքը դրած է՝ որ երբ իր գիմացինը պատճառաւ խօսի, ինքը մտիկ կ'ընեմ. և կը տեսնէ որ ուրիշներն իր պատճառներուն մտիկ չեն ըներ. դարձեալ ինքն իրաւունք եղած բանին մէջ չպնդեր կենար. ընդհակառակն ուրիշները իրեն իրաւունքով ըսած և ըրած բաներուն գէմ կը պնդեն կը կենան. դարձեալ ինքը միտքը դրած է՝ թէ իր կարծիքը փոխելէն ցքաշուիր երբոր պէտք ըլլայ. բայց ուրիշները ամեննեին կարծիքնին չեն ուզեր փոխել. ահա անոնց այսպիսի պակսութիւններուն համար կ'արհամարհէ։ Ի՞այց իրաւունք ալ ունի այսպիսի բնական հանձարաւոր մարդ մը իր վրայ համարմունք ունենալու։ Ի՞իայն այս է զարմանալին որ ամէն մարդիկ ալ իրենց վրայ այսպիսի գեղեցիկ համարմունք ունին. և ամենքն ալ ուրիշներուն վրայ զայդ պակսութիւնները կը տեսնեն։ Այս եթէ այսպէս ըլլալն հասկցընելով դառնաս հարցընեն ամէն մարդկանց մէկիկ մէկիկ, ամենէն ալ կը լսես զայս խօսքը՝ թէ Արաւ է աշխարհս բոլոր խաթէութեք կը դառնայ, բայց ես պարզմուութեամբ շիտակ կը կ'ըսեմքեզի որ իմ սովորութիւնս է իմ խելքս չհասած բանին մէջ չխառնուիլ և այն. և կը տեսնեմ ալ որ ուրիշ ամենքն ալ կը ից մէջ են ու իրենք

զիրենք կը խաբեն . Երանի թէ անոնք ալ ինձի պէս ըլլային :

Ի սկից ելած է այն առակաւոր պատմութիւնը՝ թէ Ինգամ մը մարդիկ գոհ ըլլալով իրենց խելքերնուն վրայ՝ խընդրեցին Արամազդէն որ իրենց խելքը փոխէ ու աւելի խոհական մտածող խելք տայ : Արամազդ հաւանեցաւ կատարելու անոնց խնդիրքը , որ և տեղ որոշեց՝ ու ըստ որ ամենքն ալ մէկ տեղ ժողովին հն , որ ամենուն ցուցընէ բոլոր աշխարհիս մէջ գտնուած խելքերը , ու ամենուն իրենց հաւանածը տայ , ու զիրենք գոհ ընէ : (Օրն հասաւ , անթիւ բազմութիւն ժողովեցան հրապարակին մէջ . Արամազդ ամենուն ալ միտքը բացաւ որ իրարու խելքը ճանչնան , և հաւանածնին ընտրեն , ու իրենցն ալ այն հաւանածնուն պէս ըլլայ :) Արդիկը ամենքն ալ սկսան փնտուել այն չափ անթիւ խելքերուն մէջէն մէկմէկ հատ իրենց համար . և ամենքն ալ իրենց համար իրենց խելքէն յարմար մէկ ուրիշ խելք մը չգտան : Ամենքն ալ կը տեսնէին որ իրենց առաջուց ունեցածնին հն գտնուած խելքերուն ամենէն ալ աղէկ է . և այսպէս շատ մը փնտուելէն վերջը , ամենքն ալ իրենց առջի խելքերնուն հաւանած , գլուխնին կախած ետ դարձան , աւելի մեծ համարմունք ունենալով իրենք իրենց խելքերնուն վրայ , որոնց նման այնչափ խելքերուն մէջէն մէկ հատ մըն ալ չգտան : Ահա այսպէս ամէն չարեաց պատճառ մարդուս ասանկ իր խելքին հաւանած ըլլալն է :

Ի այց թէ ինչէն առաջ կու գայ այս աստիճան կուրութեամբ ամէն մարդուն ինքն իր խելքին հաւանիլը , օրինակով մը բացատրենք : Արդիկ ծանրութիւն ունեցող բաները արդար գնով ծախելու համար հնարեր են կշիռքը . զոր օրինակ . ըսենք թէ մէկը բըինձ կը ծախէ հոխան վաթսուն փողի . ամէն մէկ հոխան որչափ բըինձ ըլլալը կշիռքը կը ցուցընէ . զայս ամէն մարդ գիտէ . ուստի չխաբուելու համար գնելու և ծախելու ատեն կշիռքի կը զարդնեն , և ալ

չեն տարակուսիր արդար գնով գնած ըլլանուն վրայ : Ի այց այս կշիռքին ծանրոցները տէրութեան հասարակաց չափով է , վրանին ալ կնիք ունին . ամէն մարդ իր քովէն իր ուզած չափով հոխանոց ծանրոց չկրնար շինել : Այսպէս ալ մարդու իր բարոյական գործոց մէջ շիտակ վարուելու համար Աստուած մարդուս հոգւոյն կշիռք մը տուեր է իր խելքը , որուն ծանրոցներն են իր դատ մունքը : Ի այց գէշն այն է որ ամէն մարդ իր բարոյական կշիռքին ծանրոցներուն չափը ինքը կ'որոշէ , իր ունեցած բնութեան կաղպարովը կը թափէ . այսինքն իր դատմունքը իր մարմնոյն զգացմունքով կը յարմարցընէ . ու զայն արդար չափ սեպելով՝ ամենուն գործքը անով կը կշուէ . և անոր համար ուրիշներուն գործքերը միշտ պակասաւոր կը դտնէ , և կը սկսի զուրիշները դատել իրքեւ թէ ինքը միայն կշիռք , ծանրոց կը գործածէ : Ի այց լաւ կ'ըլլար մէյ մը ուրիշներուն հարցընէր . որ կը տեսնէր՝ թէ ուրիշներն ալ իրեն համար նոյն բանը կ'ըսեն : Այս զարմանալին այս է՝ որ աշխարհիս մէջ թէ որ մէկուն կշիռքին ծանրոցը տրէմ մը հոխայէն պակաս ըլլայ , ուրիշները անոր դէմկը բողքեն . այն մարդն ալ շիտակն իմանալու համար մէկէն հասարակաց ծանրոցով կը փորձէ իրենը ու կը շտկէ , որ ըլլայ թէ խաբեթայ , գող սեպուի . իսկ թէ որ մէկու մը բարոյական գործոց կշիռքը կէս ծանրութեամբը պակաս ըլլայ , և ամենքն անոր դէմ բողքեն , դարձեալ մարդու իր գիտցածէն ետ չկենար , կշիռքս կշիռք է , ծանրոցս ալ ծանրոց է ըսելով . և զուրիշներն ալ վստահացընելու համար իր արդարութեանը վրայ՝ վճռական խօսքով մը իր ծանրոցին կատարեալ չափով ըլլալը կը բացատրէ . Այս իրաւունք եղած բանին դէմ չեմ պնդեր կենար . կարծիքս փոխելու չեմ քաշուիր : Ահա այս խօսքիս վրայ հիմնած է ամէն մարդու արդարութիւնը , որ զբանաց շիտակ ու խաղաղասիրութեան հոգւոյ խօսք մը կը կարծուի , բայց թէ որ այս խօսքերուն

Ճիշդ նշանակութիւնը ուզես իմանալ, կը գտնես որ այս խօսքս կը նշանակէ՝ թէ Ես իմ մտքիս դրածէն զատ ուրիշ իրաւունք չեմ ճանանար, զամենքը կ'արհամարհէմեմ իմ կարծիքէս ամենեին չեմ փոխուիր : Ա ասն զի երբ կ'ըսէ թէ իրաւունք եղած բանին դէմ չպնդեր կենար, իր վրայ կ'ենթադրէ անսխալսկանութիւն մը՝ որով ամէն բանին մէջ իրաւունք ըլլալն ու ըլլալը անվրէպ կը ճաննայ, և որ բանին մէջ որ իրաւունք չգտներ, անոր վրայ չպնդեր, կենար : Ուստի յայտնի է որ այս խօսքս խիստ ամբարտաւանութեամբ ըսուած խօսք մըն է . իսկ գործքն է սովորական ամէն մարդու . որովհետեւ ով որ աշխարհիս մէջ բանի մը վրայ կը պնդէ, յայտնի է որ այն բանին մէջ կարծէ թէ ինքն իրաւունք ունի : Եւ այսպիսի սովորական մարդկային գործոյ մը վրայ պարծելով ըսելը՝ թէ Ես այսպէս կ'ընեմ, այս ալ անմտութեան նշան է, որ ամբարտաւանութենէ առաջ կու գայ : Եսկից իմացիր թէ այսպիսի խօսք ըսողը, ինքը զինքը անսխալ կարծողը՝ ինչ աստիճանի արհամարհութիւն կ'ունենայ սրտին մէջ ուրիշ մարդկանց վրայ, զորոնք ամէնն ալ տգէտ և սխալական կը ճաննայ . իսկ այն ըսելը թէ կարծիքը փոխելու ցքաշուիր, ասով իր վըստահութիւնը կը յայտնէ իր կարծեաց ուղղութեանը վրայ, որ ամենեին վըտանգ չկայ իրեն կարծեացը սխալ ըլլալուն . վասն զի ինքն իր կշիռքը և ծանրոցը յարմարցուցած է : Եւ ինչպէս առաջ ըսինք, ցաւալին այն է որ ամէն մարդ կարծէ թէ ինքն է միայն այսպէս արդարակշիռ գործող և զիւրանսաց, խոնարհամիտ . և սակայն ասոնք ամէն մարդկան սովորական սխալը պատճառներն են, և մարդկային բնութեան տգիտութեան պտուղն է այս՝ որ իրենց նիւթական առուտուրին մէջ հասարակաց կշիռք և չափ կը գործածեն, ու բարյական ամենահարկաւոր մարդկութեան գործոյն մէջ ամէն մարդ իրենց առանձին կշիռ և չափ կ'որոշեն : Եւ որպէս զի աւելի ապահովցընեն մարդիկ

իրենց մտածութեանց ուղղութիւնը, այնպէս որ չկարծուի թէ իրենց մտքերնին դրածը կը պնդեն, անոր համար ընդհանուր կանոն մը կը սահմանեն իրենց դատուանը, ըսելով ։ Ամիսելքս չասած բանին մէջ չեմ խառնուիր . բայց թէ որ բաներն են անոնք՝ որոնց իրենց իրելքը չհասնիր, ասոր ընտրութիւնն ալ իրենց ձեռքն է : Եւ այս է ահա սովորական մարդկային տկարութեան գործը . ամէն մարդ մէյմէկ ծանրոցներ առած՝ բոլորն ալ իրարմէ տարբեր չափով, և ամենքն ալ մոքերնին դրած են որ իրենցը միայն շիտակ չորս հարիւր տրէմէ, և ամենքն ալ իրարու վրայ կը զարմանան թէ ինչպէս ուրիշներն առանց կշիռքի կը գործեն :

Ես մարդկային մտաց շփոթութիւնը այսպէս փորձով ճանչնալէն ետև . ով որ կ'ուզէ իմաստութեամբ գործել՝ պէտք է մտածէ ու ինքն իրեն ըսէ . ինչպէս որ ես միտքս դրեր եմ թէ ուրիշներն իմ կարծիքս արհամարհէլու և զիս անիրաւ սեպելու իրաւունք չունին, նոյնպէս ես ալ զուրին արհամարհէլու և զինքը անիրաւ սեպելու իրաւունք չունիմ : Դարձեալ ինչպէս որ ես ուրիշն բերնէն երբ կը լսեմ գովեստ իր սովորութիւններուն վրայ, կը ծիծաղիմ մտքէս, այսպէս ալ ես երբ իմ մտածութիւններս գովելու ըլլամ, ուրիշն ալ իմ վրաս կը ծիծաղի . վասն զի այդպիսի կարծիքները և խօսքերը, առանց տրամաբանութեան, մանաւանդ թէ հակառակ տրամաբանութեան գործեր են : Երրորդ, ինչպէս որ ես կ'ուզեմոր ամենքը ճանչնան թէ ճերմակին ճերմակ կ'ըսեմ և սեին սե, այսպէս ալ ամենքը կ'ուզեն որ ես ալ ճանչնամթէ իրենք ալ ինձի պէս կ'ընեն : Չորրորդ, ինչպէս որ ես կը ճաթիմ սրտէս որ չեմ կրնար միտքս հասկըցընել, ու զամենքը ինձի շիտակ երեցած կարծեացս միաբանել, այսպէս ալ ամենքը իր ճաթին որ ինձի չեն կը նար հասկըցընել իրենց միտքը :

Իսկ թէ հարցընես այս բանիս ճարը, գիտցիր որ դիւրին է՝ եթէ ուզես

մտիկ ընել՝ ու ՚ի գործ դնել. որ է մէկ քանի ծշմարտութեան սկզբունքներ միշտ աչքին առջևն ունենալ: Ա. Գիտնալ և հաստատուն միտքը դնել թէ ամէն մարդ ալ ինձի պէս կը մտածէ: Բ. Գիտնալ թէ ամէն մարդու բնութիւնը իրարմէ տարբեր են, և իւրաքանչիւր բնութենէ առաջ եկած մտածելու կերպեր կան. զանոնք ալ չես կրնար պահանջել որ փոխեն ու քու բնութեանդ յարմարցընեն: Գ. Գիտնալ թէ ամէնքնիս ալ սխալական ըլլալով, մէկը շատ մէկը քիչ կը սխալի. բայց ոչ ոք կրնայ առանձին իր մտաց դատաստանովն որոշել ուրիշ սխալման չափը: Դ. Ի՞ս կանոնները չգիտցողին և սովորական կերպով մտածողին ու գործողին վրայ մի զարմանար մի բարկանար. գիտցիր որ մարդկային բնութեամբ կը գործէ. և եթէ կրնաս՝ ջանա հասկցընելու անոր ալ մարդկային բնութեան սովորութիւնը: Եթէ այս ըստ սկզբունքը միտք պահես, գիտնաս որ շատ տգիտութեան վնասներէն ազատ կ'ըլլաս:

(Ըերեւս հիմա զանոնք լողներէն մէկը շփոթած սկսի ըսել, թէ՝ Խս ինչպէս կրնամ ընդունիլ թէ ամէն մարդ ինձի պէս կը մտածեն. թէ որ ամէնքն ինձի պէս մտածելու ըլլային, սա նա աղեկութիւնները կ'ըլլային: Ի՞ս այս մաքի շփոթութիւնը կը յայսնէ՝ թէ այն պարոնը ինչուան հիմա խօսածնիս չէ հասկցեր. վամն զի եթէ հասկցած ըլլար, կ'իմանար թէ այդպէս կարծիք ունենալը ուրիշբան չէ, բայց եթէ իր ուզած ծանրոցը հօխայի տեղ գործածել. վամն զի ինչպէս որ տեսանք, ամէն մարդ ինքն իրեն համար այդպէս կը մտածէ: Ո՞եկ խօսքով ըսեմ. եթէ կ'ուզէ մէկը խոչեմութիւն և ծշմարիտ գիտութիւն ունենալ. եթէ կ'ուզէ աղզին մտաց լուսաւորութիւնը, պէտք է որ ամէն օտար մտածութիւններն արհամարչէ, որոնք որ սովորական են ամէն մարդու, ու այս կանոններուն վրայ հաստատուն կենայ, որպէս զի կարենայ հանդարտխոհականութեամբ ամէն բան քննել, ու առանց ինքը զինքը

խաթելու ամէն բանին շիտակն իմանալ: Ո՞արդուս ասանկ իր կարծեացը հաւնելէն և զուրիշը արհամարհելէն առաջ կու գայ այն հինգերորդ կարծիքն ալ որով գաստիարակութիւնը կարեւոր կը համարի միայն տղոց: Ի՞ս կարծիքով կը յայտնեն մարդիկ առանց անդրադառնալու իրենց սխալ կարծիքնին, զորոնք յիշեցինք ինչուան հիմա. և ասով կը հասկցընեն ալ իրենց սխալ դատմունքներուն շտկուիլը չուզելնուն պատճառը: Ի՞մնքը կը ճանչնան և կ'ըսեն Տղոց դատիարակութիւնը կարեւոր է. որուն համար աղեկ գիտուն վարպետներու կարօտ ենք: Ի՞ս մէկն ալ չէտետեցըներ՝ թէ Ուրեմն ես ալ կը թուելու աղեկ դատիարակ մը չեմունեցած, ուրեմն իմ դատիարակութիւն ալ վարմունքս ալ պակասաւոր է: Ի՞մնուն բերանն է՝ Տղաքնիս կը թուին՝ որ մեզի պէս տգէտ չմնան. այս խօսքէն ինքնին կը հէտեւի ըսել թէ ուրեմն Խս տգէտ մնացեր եմ, սխալ կարծիքներ ունիմ, կրնամ վնասակար ըլլալ ընկերութեան. կը թութեան կարօտ եմ. ուրեմն ես ալ աղեկ ուշ դնեմ տգիտութեան վրայօք եղած խօսակցութիւններուն, որ սովորիմ սխալ գործքերէ և խօսքերէ զգուշանալ. զայս կը պահանջէր բնական տրամաբանութեան կարգը: Ո՞անսաւանդ որ իրենք տղոց կարօտութիւնը ճանչնալէն ետև սովորելու կերպն ալ անոնց կը հասկցընեն, յորդորելով զանոնք՝ որ վարպետներնուն խօսքին մտիկ ընեն. առանց վարպետներնուն հարցընելու մտքերնին դրածը ընեն. իրենց հասակակից ընկերներէն շխարուին. իրենց խելացը շիտակ երևածներուն չհաւտան. և ուրիշ շատ տեսակ աղջարարութիւններով զանոնք կը խրատեն, որպէս զի աղեկ կը թուին: Եւ անզուսպ, պատճառ չհասկցող, իր մտքին դրածն առաջ տանել ուզող տղուն վրայ կը ցաւին որ անկիրթ կը մնայ. ու մըտքերնէն չեն անցըներ թէ այս յորդորներն իրենց ալ կարեւոր են. իրենք ալ իրենց մտքով չափելով և կշռելով, իրենք ալ կը մնան իրենց տգիտութեան մէջ:

Որուն ներհակ պէտք էին գիտնալ՝ թէ
մարդս թէ և զիտուն ալ ըլլայ , թէ և
տարիքն ալ առած ըլլայ , քանի որ այս
տկար բնութեանս մէջն է , միշտ խոր-
հըրդց կարօտ է , և թէ ինքն իր խել-
քին հաւնելով միշտ կրնայ սխալիլ :
Ի՞այց թէ ինչ է պատճառը որ մարդ այս-
պիսի յայտնի ճշմարտութեան դէմկ'ը
նէ , խօսքով ըսածը գործքով կ'արհա-
մարհէ . ասոր պատճառն այն է որ չկըր-
նար գիտնալ թէ իր դատման կարողու-
թիւնը որչափ տկար է . և թէ կատա-
րեալ դատումն այս աշխարհիս մէջ բնա-
կանապէս ոչ ոք կրնայ ունենալ :

Երբոր մէկն երկու բան մտքով իրա-
րու կրնայ բաղդատել , ալ շտարակու-
սիր իր կարողութեանը վրայ . որչափ
որ ալ պակասաւոր ըլլայ իր դատմունքը ,
անոր որոշմանը ինքը կը հնազանդի . և
անոր որոշմանքէն չէնուանալու համար
ամէն տեսակ հնարք կը բանեցընէ .
ինչ և իցէ բանի որ ինքը զինքը կարօտ
տեսնէ , իր դատմանը կ'ապաւինի , և ա-
նով իր ամէն պարտքը կատարած կը
սեպէ . անոր համար է որ տղաքը , ո-
րոնց դատումը դեռ չէ բացուած , դիւ-
րաւ կը կրթուին . իսկ չափահամները ,
որ միանդամ իրենք զիրենք իրենց դատ-
մանը յանձներ են , խիստ դժուարին՝
մանաւանդ թէ անհնարին է մտքերնին
փոխելը . որովհետեւ ամէն բանի վրայ
իրենց դատմանը խորհուրդ կը հարցը-
նեն , անոր ուզածին պէս կը տրամա-
բանեն . եթէ դու բան մը ըսես , ու
սկսիս անոր վրայ տրամաբանելով խօ-
սիլ , խօսքդ լսողըքեզմէ առաջ իր դատ-
մամքը կը տրամաբանէ կ'որոշէ , ալ
այնուհետեւ քու տրամաբանելուդ ա-
կանջ չդներ : Այրդս բնութեամբ կ'ա-
խորժի լսել ու իմաննալ . և ամէն յօժա-
րութիւն կը ցուցընէ աղէկն որն է զայն
ընելու , բայց անոր դատումնը որ գիտէ
բաղդատել և չձանձնար իր տկարութիւ-
նը , չթողուր մարդուն որ իր մտքի դրա-
ծէն դուրս բան մը հասկընայ . անոր
համար իր մտածածէն ու տրամաբանա-
ծէն դուրս ամէն լսածն ու տեսածը կ'ե-
րևակայէ սխալ , սուտ , անիրաւ . և

ասկից առաջ կու գան մարդկութեան
ամէն տեսակ վնասները :

Այս մարդուս խելքին դատման կա-
րողութիւնը հոգւոյն վրայ այն զօրու-
թիւնը ունի , ինչ զօրութիւն որ ունի աչ-
քերնիս մարմիններնուս վրայ . գիտենք
ամենքնիս որ մարդ եղողն աչք ունի ,
և ամէն աչք ունեցող իր առջեն եղած
ամէն բաները կը տեսնէ . այսպէս ալ
ամէն մարդուն հոգին դատման կարո-
ղութիւն ունի՝ որ է հոգւոյն աչքը , ո-
րով ամէն լսածին ու տեսածին վրայ
դատաստան կ'ընէ , անոնց ինչ ըլլալը
կը ձանձնայ : Աստի ամէն մարդ իր
առջեն եղածները իր աչքովը կը տեսնէ .
թէ որ ուրիշ մը իր տեսածին դէմ բան
մը ըսէ , մարդն իր աչքովը կը քննէ :
Ի՞այց ամենքնիս ալ գիտենք՝ որ շատ
տեսակ աչքեր կան , և շատ բան ալ
պարզ աչքով չեն տեսնուիր . անոր հա-
մար ալ մարդիկ հնարեր են ակնոց ,
գիտակ , մանրացոյց : Արդ ենթադրենք
որ իրեք չորս հոգի տեղ մը կեցեր են ,
մէկուն աչքը տկար , մէկալինը սուր ,
ուրիշ մին ալ սուր աչք ունենալին ետև
ունի ձեռքն ալ մանրացոյց , մէկն ալ
առեր է գիտակ : Հիմա այս մարդիկս
առջենին եղած խիստ խոշոր և մօտ ե-
ղած բաները գրեթէ հաւասար կը
տեսնեն . բայց սուր աչք ունեցողը ա-
ւելի հեռու եղած բաներն ալ կը տեսնէ .
մանրացոյց ունեցողը դիմացն եղած
խիստ մանր բաներն ալ կը տեսնէ . զոր
օրինակ ըսենք՝ պարզ աչքով մաքուր ե-
րևած հոտած ջրոյն մէջ՝ մանրացու-
ցով լեցուն որդեր , ՃՃիներ կը տեսնէ
որ կը վխտան ջրոյն մէջ . շխտակ տախ-
տակին երեսին վրայ խորտուփորտ փո-
սեր կը տեսնէ . մէկ լսւի մը վրայ մե-
ծամեծ փուշեր , Ճանկաւոր ստուըներ
և սուր խայթոցով բերան կը տեսնէ :
Դիմակ ունեցողն ալ ամսի պէս երե-
ցած հեռու տեղւոյն մէջ քաղաք , շէն-
քեր , մարդիկ կը տեսնէ : Ասոնց մէջէն
տկար աչք ունեցողը թէ որ չկարենար
փորձել ակնոցով սուր աչք ունեցողին
տեսածները , նսյնպէս ալ դիմակով
նայողին և մանրացուցով նայողին տե-

սածները, կրնար ըսել թէ լյա ահա աչք ունիմ, ամէն առջևս եղածները կը տեսնեմ. անոր համար այդպիսի սուտ խօսքերու չեմ հաւտար, թէ աչքիս առջեկի մաքուր ջրոյն մէջ լցուն որդեր, ճշիներ ըլլան, գիմացի շիտակ տախտակին վրայ խորտուփորտ փոսեր ըլլան, դիմաց երեցած օդոյն մէջ քաղաք, շէնքեր, մարդիկներ գտնուին. ես խենթ չեմ որ այդպիսի առասպեկներու հաւտամ. այդպիսի խօսքերու հաւտացողը կոյր պիտի ըլլայ: Ի՞այց հիմա թէ պէտի իր աչքը տկար է չտեսներ, սակայն կը հաւտայ և չհաւտացողին կ'ըսէ խենթ և կոյր. վասն զի ինքն ալ փորձով կ'իմանայ, թէ շիտակ է ըսածնին. ակնոցով, դիտակով, մանրացուցով կը նայի՝ ամէն բան կը տեսնէ. և այսպէս պարզութեամբ իր աչքին տկար ըլլան ալ կը խոստովանի. նոյն պէս սուր աչք ունեցողն ալ, դիտակ և մանրացոյց ունեցողներն ալ փորձով կը խոստովանին, որ աւելի հեռու տեսնող դիտակներ կան և աւելի մանր բաներ ցուցընող մանրացոյցներ կան, որով մէկուն չտեսածը մէկալը կը տեսնէ. անոր համար ամէն մարդ իր տկարութիւնը կը ճանչնայ ու չտեսածը չարհամարհէր: Ի՞մենեին ասոր նման հոգիներնուս դատման աչքերն ալ այլ և այլ աստիճանի են. որչափ որ մէկ մարդ մը հանդարտութեամբ կը մտածէ, որչափ որ շատքան կարդացեր, լսեր, տեսեր, փորձեր է, այնչափ սուր դատմունք ունի. և որ և իցէ նիւթոյ մէջ որչափ որ մէկը երկար աշխատեր, սովորեր, հմտացեր է, այնչափայն նիւթոյն մէջ սուր կը տեսնէ. ուսման և կը թութեան գործիքները հոգացոյն աչքը կը սրցընեն: Ի՞այց այս գործիքները նիւթական չեն, որ ամենքը փորձեն ու իրենց տկարութիւնը իմանան. անոր համար ամէն մարդ իր դատմանը վրայ հաստատուած՝ հազար տեսակ պատճառներով կ'արհամարհէն իրենց աչքին չերեցած ճշմարտութիւնները. այս է ահա ամէն չարեաց պատճառ: Ի՞մեն մարդ իր դատմանը վրայ դոհեղած՝ կարծէ թէ իր մտածածնե.

թէն դուրս բան չկայ. ուստի ամէն մարդ պարծելով իր խոհեմութիւնը կը գովէ. և որչափ որ աւելի տկար է մէկուն դատման տեսութիւնը, այնչափ աւելի դիւրաւ կը դատէ ուրիշներուն դատմունքը. և որչափ աւելի հանդարտ և հմուտ մտածութեան կարօտ ճշմարտութիւններ ըլլան լսածները, այնչափ աւելի անտեղի և սուտ կ'երեան իրեն: Ի՞սկից կը հասկըցուի որ տգիտութեան վնասներէն ազատելու համար կարեոր է մեծերուն կրթութիւնն ալ. որն որ խիստ ալ դժուար է, ըսեմ՝ անհնարին, եթէ չհասկընան այս աչքի տեսութեան կանոնը, ու չուզեն ըստ այնմամբարուիլ. և շատ ալ դիւրին կ'ըլլայ, եթէ այս կանոնով ջանայ ամէն մարդ իր մտաց դատաստանը ուղղելու: Ի՞այս մեծերուն կրթուելու հնարքը կը նմանի վարպետութեամբ շինած սնտուկի ծածուկ կղպաքի մը. ով որ գիտէ կղպաքին գաղտնիքը՝ մէկէն դիւրաւ կը բանայ. իսկ ով որ չգիտեր, օրերով աշխատի՝ չկրնար բանալ: Ի՞այց զարմանալին այն է՝ եթէ մէկու մը հասկըցընեն կղպաքին գաղտնիքը՝ ու ինքը կամօք մտիկ չընէ՝ և ուրիշ ճամբով իր գիտութեամբը բանալու ջանայ:

Հիմա ամէն մարդ կ'իմանայ՝ թէ ազգասէր անձանց ջանալու և գործադրելու գիւաւոր նիւթը պէտք է որ ըլլայ այսչափ տգիտութեան վնասակար կարծեաց առջեն առնելը՝ եթէ կ'ուզեն աղզին յաջողութիւնն ու հանգստութիւնը: Ի՞այս է ահա փորձով իմացածնիս և գիտցածնիս. քանի որ ազգերնիս այս ամէն ճշմարտութիւնները ցքները, ու քանի որ ամէն մարդ իր բնական ճանաշմամբը կ'ուզէ ճամբայ բանալ ու ազգին առաջնորդել, բոլոր բացած ճամբանին մէկ տեղ բերած՝ կ'ըլլայ մէկ լարիւրինթոս մը, որոնց մէջ ազգերնիս ցրուած, շփոթած կը պտըտի, և ամէն մէկը իր բռնած ճամբուն մէջ շատ մը վայրապար աշխատելէն ետև՝ յուսահատած ճամբուն վրայ կը մնան առանց ծայրը գտնելու: